

օրւան օրս գրիթէ չկայ այր կամ կին երիտասարդ կամ ծեր, հարուստ կամ աղքատ, որ իւր ծոցը չկրէ ժամացոյց մը, որուն վրայ նշանակուած են մեր օրրատօրեայ գործոց ընթացքն ու նոյն իսկ մեր կենաց վարկեանները:

Յ. Յ. ԹՈՒՆԻՍԻՆԵՆՆ



ՊՅՈՒՆԵՐ

ՏՈՎԷՆ ԶՐՈՆԸ

Երբ մարդկային հանձարն իննուտասներորդ դարուս երկրորդ կիսուն մէջ ջանացած է նորանոր գիւտերով սպանիչ զենքերն այնպիսի կատարելութեան հասցընելու, որ դիմացն ելողը նաեւ մեծ հեռաւորութեամբ՝ անպատճառ մահուան ենթարկուի, նոյն հանձարն ուրիշ կողմանէ իւր հնարագիտութիւնը բանեցուցած է այսպիսի մահաբեր հրազենաց զօրութիւնն ի դերու հանելու եւ զմարդն անոնց առջեւ անփնաս պահելու: Այս մտքափրկական ջանքն ապարդիւն չէ եղած, ինչպէս մտերս եղած փորձերը ցուցած են: Զարմանալին այն է, որ մարդու կենաց պաշտպան հանդիսացող ոչ զինուորական հանձարներէն (genie) եւ ոչ բնիփազաններէն, այլ ասեղ շարժողներէն՝ բայց ոչ վիրաւորելու, այլ լաթերն իրարու կցելու համար: Չերկնցընելը, այս հերոսը Տովէ անուով Բրուսիայի գերձակ մըն է:

Երբ Տովէ անցած տարի հրատարակեց թէ զրահ մը հնարած է, զոր որ եւ ինչ նորագիտ հրացանի գնտակը չէ կրնար ծակել՝ բանդագուշող մը համարուեցաւ, ծաղուեցաւ եւ ոչ խօսուելու արժանի սեպուեցաւ: Սակայն անի այս հակառակութիւններէն ու արհամարհանքներէն ջննչեցաւ, չլքեցուեցաւ. իւր հնարած զրահը կատարելագործելէ եւ վանալան փորձեր ընելէն ետեւ այս տարի յայտարարութեամբ մը հասարակութիւնը փորձի մը հրահրեց. ինք այն զրահն հազնի եւ ուշոյն որ եւ ինչ հեռաւորութենէ իւր վրայ գնտակներ արձակէ ամենակատարեալ նորագիտ հրացաններով: Ոստիկանութիւնն այս փորձն արգիլեց, բայց այս անգամ հասարակութեան եւ գլխաւորաբար պետերազմի պաշտօնարանին մտադրութիւնը գրգռուեցաւ եւ ուզուեցաւ որ անփնաս փորձ մ'ըլլուի: Ուստի Պերլինի շրջափակեալ ձեռնանոցին մէջ ժողովուեցան Շուվալով կոմսն, բաղմամբի ցամաքային եւ ծովական բարձրաս-

տիճան պաշտօնակալք, եւրոպական մեծամեծ քաղաքաց փոխմտորդք եւ բազմամիւ երեւելի անձինք գրեթէ ամեն երկիրներէ եւ զրահը տակտակի վրայ անցընելով՝ ամեն տեսակ հրացան վրան պարպեցին եւ տեսան թէ ոչ միայն զրահը չծակեցաւ այլ եւ ոչ զծեցաւ: Ան տանն զրահը ձիու մը հագցուցին եւ Մարթին իւր հնարած հրացանովն, անոր վրայ նշան առաւ երբ ձին հանդարտութեամբ խար ուտելու վրայ էր, ուրիշներ սրածայրփամփռաւոր հրացաններ (modell 88) վրան պարպեցին: Չին իւր գործքն ամենեւին չընդհատեց: Գետոյ զրահը գաճէ կիսարձանի մ'անցուցին եւ նոյն փորձը կրնեցին եւ արձանն անշարժ տեղը կեցաւ: Գնդակները զրահը չծակելէն զատ՝ անոր վրայ բախիւրհեցան եւ կորուած սուսկի թերթիկներու պէս հազար կտոր կղած գիւտինն ինկան: Ուրիշ առաւելութիւնն մ'եւս տեսուեցաւ զրահին վրայ, որ գնդակներուն բուռն զօրութիւնն այնպէս կը կտորէ, որ զայն հագնողն ամենեւին ընդհարում կամ ցնցում չէրգար: Աերջպէս հրաման տրուեցաւ Տովէին որ՝ իւր բաղձնապէս համեմատ՝ զրահն հազնի եւ զանազան հրացաններով զանազան հեռաւորութեամբ վրան նշան առին եւ փորձն այնպիսի յաջողութիւն ունեցաւ, որ ուրիշներ ալ համարձակութիւնն առին ուզելու որ փորձն իրենց վրայ ալ ըլլուի:

Յայտուեցաւ ուրեմն որ Տովէ բանդագուշող չէր եւ իւր գիւտն իսկպպէս որ եւ է հրացանի դիմադրող է, սակայն պատերազմի պաշտօնարանն զայն այս ձեւի մէջ զինուորաց գործածութեան յարմար չըտեսց, որովհետեւ զրահն նախ ծանր է եւ երկրորդ հարթերես, որով զինուորաց ազատ շարժմանց արգելք կ'ըլլայ: Տովէին ներկայացուցածը 16 լիւր ծանր է եւ չհարկորդական մեթը հաստ. բայց հնարիչը կը խօսանայ անոր ծանրութիւնը կէսի ինչցընելու, եւ թէ՛ կարենայ զայն այնպէս կատարելագործել որ կարելի ըլլայ անոր ազանելեաց կամ համազգեստի ձեւը տալ այնպէս որ հագնողին դիւրաշարժութիւնն ամենեւեւ չխախտուի ան տանն պատերազմական ուղղափոխութեան յեղափոխութիւն մը կ'ըլլայ եւ հնարողն իւր անունը կ'անմահալընէ: Այսու ամենայնիւ կ'ըլլուի թէ եղած փորձերէն Գերմանիայի կայսրն այնպէս հետաքրքրուած է որ իւր բաղձանքն յայտնած ըլլայ սոյնպիսի փորձերու ինք անձամբ ներկայ գտնուելու:



Գոհարհերոս չղզում են տոմարը :

Գոհարհերն ալ՝ ծաղիկներուն պէս իրենց սեփական լեզուն ունին: Հափիւզան կը նշանակէ արգարութիւն, ազնուամտութիւն եւ գեղեցկութիւն: Զմբուխար՝ ողորմածութեան, յուսոյ եւ ուրախութեան խորհրդանշն է, իսկ ադամանդի համար կ'ըտուի թէ բարկութիւնը կ'իջեցնէ, եւ ամուսնական հաւատարմութիւնը կը զօրացնէ: Զպզպներ՝ հեղութիւնն ու քաղցրութիւնը կ'երեւցնէ, սուտակը (rabis) թախծութիւնը կը փարատէ. կարկեհանը (escarboucle) ամբարտանուութեան կամ մեծամտութեան եւ գէշ երազներու դէմ՝ գարման մըն է: Մեղեմիկը (améthyste) միտքը կը պայծառացնէ, եւ գոճազմը (turquoise) գոհարհերու մէջ փոխան ին (ne m'oubliez pas, Vergiss mein nicht) է:

Բայց ինչպէս պարտիզպանական եւ ագարակային տուժանքերը կը ցուցնեն թէ ամէն մէկ ամիս ինչ ցանկելու եւ սնկելու է, այսպէս հին ժամանակները գոհարհերն ալ իրենց տուժան ունեին որ կը ցուցնէր ամսոյ համեմատ ինչ պարգեւելու է. այսպէս՝


Յունուար ամսոյն մէջ պարգեւ կը տրուէր նոնազոյն սուտակը (garnate), փետրուարին՝ մեղեմիկը, մարտին՝ յատկաբը, ապրիլին՝ շափիւզայն, մայիսին՝ զմբուխը, յունիսին՝ ագատ, յուլիսին՝ սուտակը, օգոստոսին՝ սարգեղունջը (sardonyx), Սեպտեմբերին՝ օսկեակնը (chrysolithe), հոկտեմբերին արեւախնը (opal), նոյեմբերին՝ տպազները, եւ դեկտեմբերին՝ գոճազմը:

Այս հին տուժանքի համեմատ այս ամիս տրուելի պարգեւը կ'ըլլայ օսկեակնը: Բայց հիկուան լուսաւորեալ ժամանակները պարգեւ տուողն եւ ընդունողը խոճահարութեամբ չեն կապուիր այս հին կանոններու եւ նշանակութեանց, այլ պարգեւատուս սիրով կ'ընդունի ամէն տեսակ պատուական քար, որ պատուական սրտէ կը տրուի:

Մարտի օր են կաթի :

Ղովերուն առատ կաթ տալուն մեծապէս կը նպաստէ ախտոյն օգոյն մաքրութիւնը, ինչպէս վերջերս Ֆրանսիոյ բոլոր քննութիւն մը կը հաստատէ: Քանի որ կովերը ախտոյն հեղձուցիլ եւ ապակեանալ օգոյ մէջ էին, միջին հաշուով ամէն մէկը տարին 3700 լիտր կաթ կու տար: Տէրը օգոմուտ ծակեր բանալ

տալով եւ ամէն տեսակ միջոց ի գործ դնելով ջանաց որ ախտոյն օգը միշտ մաքուր ըլլայ. եւ հաս այն օրէն սեփեալ իւրաքանչիւր կով տարին 200—300 լիտր աւելի կաթ կու տար:



ՔՐԶԱՅԵՍԵՆԵ ՏԵՍԱՆԲԵՐԵՆ

Վիեննա, 31 Օգոստոս, 1894:

Այս ամիսը միակ նշանակելու դէպքն է ծննաց եւ ծարսոցցոց մէջ ծագած պատերազմը, որ թէպէտ եւ Եւրոպայէն շատ հեռու է, սակայն ուրիշ նշանաւոր իրենցիկ մը մէջ տեղ չըլլալուն ընդհանուր մտադրութիւնը գրաւած է, մասնաւոր որ եւրոպական տէրութիւնք ալ քիչ շարժեր չունին այն կողմերը: Ատոր համար Անգղիա, Գաղղիա, Ռուսաստան, Գերմանիա եւ Իտալիա աշխատեցան ըարեկամական միջամտութեամբ պատերազմին առջին ստնելու, եւ երբ չլաշողեցան, որոշեցին չէզոք կենալու. միայն պատերազմական նաւեր խաւրեցին այն կողմերն իրենց հպատակները պաշտպանելու համար: Ծննացիք Քորէայի մէջ Ասանի բով աւերացած քանակ մ'ունէին, որն որ օգնութեան կը սպասէր: Ծաքոնցիք ամապարեցին եւ Յուլիս 27ին այն քանակին վրայ յարձակեցան, զարկին ու անկէջ հալածեցին: Երկու օր ետքն հասաւ սպասուած օգնութիւնը անգղիական դրօշ կողո Քովձինկ մարտանաւով եւ երկու թիմանոթակիր նաւերով: Ծաքոնցիք զանոնք անձնատուր ըլլալու հրաւիրեցին եւ երբ մտիկ չըլլոնցան վրանին յարձակեցան եւ ընկողմեցին Քովձինկ մարտանաւը, որ 1500 զինուոր ունէր, եւ մէկ թիմանոթակիր նաւ մը գերի առին: Ծաքոնցոց այս յաղթութեանց վրայ Քորէայի թագաւորը կամաւ կամ յաղթողաց ծնշման տակ Յունիս 30 թուականով յայտարարութիւն մը հանեց, որով Քորէա ծննաստանէն ըլլողորին անկախ կը հրատարակէ, ծննացոց հետ ունեցած ըլլող դաշինքները կը ջնջէ եւ ծաքոնցիներէն օգնութիւն կը ինչպէս ծննացիները Քորէայէն հանելու